

ՔԹԷ ԱՐԻԻՆՀՈՍՈՒԹԻՒՆ

Քթէ եկած արիւնը կրնայ երբեմն ստանալ վրդովիչ համեմատութիւն և կամ դառնայ նեղացուցիչ, շարունակական կրկնումներով։ Անհրաժեշտ է շեշտել ամէնէն առաջ թէ՝ առանձնայատուկ տկարութիւն մը կայ հեմոֆիլիա անունով, որուն ենթակայ եղողը մարմինին ո'ւ մասէն արիւներթութիւն կ'ունենայ առանց մասնաւոր արտաքին պատճառի խոկ։ Ասոր վրայ ծանրանալ աւելորդ է ժողովուրդին համար գրուած յօղուածի մը մէջ սակայն ամէնէն առաջ այդ պարագան յիշեցի որպէսզի ոչինչ բանի տեղ չդրուել ամէն արիւնահոսութիւն։

Քթէ արիւնահոսութեան պատճառներն բաղմաթիւ են. այս տեղ պիտի յիշեմ սակայն միայն այնպիսիներն, որոնց դարմանումը կարելի է վստահիլ ժողովուրդին, առանց անպատեհութեան։ Սկսինք ամէնէն պարզ և սովորականէն. տղեկ մը ծառէն վար կ'իշնայ երեսի վրայ և քիթը կը սկսի արիւնիլ փոքրիկ քննութիւն մը, երեան պիտի բերէ որ քթի ոսկորներէն մէկը կոտրած է և ոսկորին սուր ծայրը միսրճուելով ներքնաթաղանթին մէջ, պատճառ եղած է, արիւնի խողովակի մը ծակելուն և հետեապէս արիւնհոսութեան. հաւանական է որ դէմքին վրայ ալ նշմարուի կարմրութիւն, սկըրտուքի հետքեր և ուսեցք։

Երկրորդ. քթի արիւնհոսութեան պատճառ կ'ըլլան կարգ մը հիւանդութիւններ, ինչպէս՝ Փրանկախտային աննշմար անցած վէրքեր ու քթի ներքնաթաղանթի զանազան լուրջ հիւանդութիւններ և ուսեր։

Երրորդ. արեան թունաւորում, կեղծմաշկ, աղիքի բորբոքում, հարսանիթ, կարմրուկ և ուրիշ կարգ մը սուր հիւանդութիւններ, յաճախ մանկութեան շրջանին՝ արիւնհոսութիւն առաջ կը բերեն։

Չորրորդ. արեան խոնում, որ առաջ կուգայ կարգ մը հիւանդութիւններու ընթացքին. օրինակ, սիրտի և երիկամներու հիւանդութիւն և կապուտ հազ։

Հինգերորդ. առհասարակ բոլոր արեան հիւանդութիւններու մէջ կարելի է սպասել քթէ արիւնհոսութիւն. ինչպէս, ծանր տեսակէ սակաւարիւնութիւն և արդէն վերև յիշուած հեմոֆիլիա ըսուածը։

Վեցերորդ և չափ սովորական պատճառ մը քթէ արիւնհոսութեան՝ անզգոյց կերպով սուր, ծակող մարմիններ ոնդունքի մէջ

մտցնելն է . փոքրիկներն յաճախ քթերնին կ'արիւնեն իրենց եղունդներով :

Արդ , այս կամ ասոնցմէ տարբեր ի՞նչ պատճառներով ալ առաջ գայ քթէ արիւնհոսութիւնը , նախ պէտք է ստուգել թէ քթին որ ծակէն կուգայ արիւնը . և աւելին , կարեոր է ճշդել թէ բերնէն եկած արիւնը՝ քթէն գացած չէ՞ հոն :

Բժշկական դարմանումը թողունք որոնց որ անկ է . յիշենք միայն քանի մը պարզ և ժողովրդային միջոցներ , որոնք կարող են օգտակար ըլլալ , ամէն պարագայի , ինչպէս սովորութիւն է ըսել , մինչև բժիշկին գալը : Ամենալաւ և առձեռն միջոցն է սառ ջուրը , որուն մէջ կարելի է կաթեցնել աղ կամ քացախ և ափին մէջ լեցնելով՝ քաշել քիթն ի վեր . ասով յաճախ կարելի կ'ըլլայ խցել վիրաւոր արեան խողովակը , որ բնականաբար պատճառն է արիւնհոսութեան : Քթին վրայ՝ սառոյց կամ պաղ ջուրի մէջ թաթխուած լաթի կտոր մը յաճախ հրաշալի արդիւնք կուտայ . նոյնիսկ սառոյցի մաքուր կտորներ կարելի է խոթել ոնդունքին մէջ որպէսզի մակարդանայ արիւնը և կծկուի վիրաւոր արեան խողովակը :

Քթին վարի մասը ոսկրային չէ' . ուստի այդ մասը կարելի է ձնշել լաւ մը երկու մատերով և պատեհութիւն տալ հոսող արեան թանձրանալ տեղին վրայ ու տեսակ մը խցան կազմել : Շարունակ քիթը մաքրելու փորձերն՝ հակառակ արդիւնք կուտան . կազմուելու վրայ եղող արեան խիցը տեղէն կը շարժի . ժամանակ տալու է արիւնող կէտին՝ կծկուիլ և գոցուիլ . մինչդեռ ամէն անդամ որ քիթը մաքրուի՝ արդելք կ'ըլլայ անոր : Բնական է որ ենթական քիչ մը նեղութիւն զգայ քիթէն աղատօրէն չշնչելուն համար . բերնէն շնչելով կարելի է նուազ նեղուիլ այս տեսակէտէ :

Եթէ արիւնհոսութիւնը շարունակէ , կարելի է օս օչյցնէ կոչուած պատուական հեղուկը գործածել . մէկ թէյի բաժակի մէջ մէկ ապուրի դգալ կը դնէք այս հեղուկէն և կը քաշէք քիթն ի վեր : Եթէ ասով ալ չղաղարի արիւնը , առանց վախի , քթին արիւնող ծակին մէջ կը խոթէք այս բաղադրութեամբ թաթխուած կտոր մը բամպակ կամ լա՛ւ ևս երկար , բարակ ու նեղ մաքուր լաթի (gaze) շերտ մը : Առկրցին կոչուած փոշին ալ երբեմն հրաշալի արդիւնք կուտայ . քթախոտի նման՝ քաշելու է ներս :

Քթի արիւնհոսութիւնը դադրեցնելու ամէնէն տրամաբանական եղանակը հարկաւ է' բո՛ւն արիւնող կէտը դարմանել : Կարդ մը ժողովրդային միջոցներ ևս սակայն կարելի է կիրարկել . ինչպէս , դիմին վրայ սառոյց դնել , վերի շրթունքը՝ քթին երկու կողմերով մատերուն մէջ ճնշել , թևերը գլխէն վե՛ր բարձրացնել , կամ մէկ խօսքով , գործածել ո՛ւէ անմեղ միջոց որ ջղայնութենէ կ'ազատէ հիւանդը և մանաւանդ շուրջինները : Ու այս անկարեսը չէ' բոլորո-

վին, քանզի վերջապէս հո՛ս հո՛ն կաթկթած արեան կարմիր բիծերն լաւ չեն աղղեր շատերու վրայ. ու ամէն ո՛վ որ հիւանդին մօտ կուզայ, երկար «վա՛խ» մը կը հանէ բերնէն երբ կը տեսնայ կոնքին մէջի կարմիր հեղուկը, մոռնալով որ քանի մը թէյի դգալ արիւն՝ կարող է կարմրցնել և գունաւորել դոյլ մը ջուր:

Շատ անդամ արիւնը արդէն ինքնիրեն կը մակարդանայ, չնորհիւ այն յատկութեան որ ինքն ունի օդին հետ ուղղակի շփման մէջ ըլլալով: Ու իրրև քաջալերութիւն կ'արժէ միտք պահել թէ մարդիր ծանրութեան դէթ մէկ տասներեքերորդին չափ արիւն ունի իր մարմինին մէջ. հետեապէս քանի մը կաթիլ արիւն կորսնցնելով ո՛չ ոք չի մեռնիր: Քթի արիւնհոսութենէ մահ չեմ տեսեր իամ լսեր մինչև այսօր:

ԲԺ. ՅՈՎՍ. Տ. ԱՏԵՓԱՆԵԱՆ

ԽՕՍՔԻ ԵՒ ԶԱՅՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ

1. — Մանուկին հետ խօսիլ յստակ, դանդաղ եւ ճիշտ:
2. Սորվեցնել ճիշտ արտասանութիւնը ձայնաւորին ու բաղաձայնին:
3. Պատշաճ կերպով հաղուեցնել, որպէս զի ազատ մնայ վիզն ու կուրծքը:
4. Թողուլ որ խնդայ և պոռայ, երբ կը զբօսնու:
5. Հոգ տանիլ, անմիջապէս որ թոթով կը սկսի խօսիլ:
6. Համբերութեամբ կրկնել տալ այն բառերը, դորս գէշ կ'արտասանէ, մինչև որ կատարեալ արտասանէ:
7. Զօրացնել կոկորդը արտասանական մարզանքներով, բարձրածայն ընթերցումներով, երգերով:
8. Մասնաւրաբար մանչերուն արբունքի ժամանակ, խնայել ու հանդիստ ձգել:
9. Զգուշանալ ձայնը յոգնեցնելէ, ինչ որ յաճախաղէսլ է հոետորներուն:
10. Զգուշանալ երկար խօսելէ այնպիսի տեղերու մէջ, ուր օդը ապականած է, թունաւոր կազերով յազեցած, փոշիով եւ ծուխով լեցուած:
11. Զափաւոր խմել ոգելից ըմպելիները և չափաւոր ծխել նաև սիկարը:

12. Ընդհանուր եղանակով մը, լաւ նկատի առնել այն առողջապահական օրէնքները, որոնք կը վերաբերին բերնին, քիթին, կոկորդին, թոքերուն, մարսալական խողովակին, ջղային դրութեան, որոնց խանդարումը գէշ կերպով կ'անդրադառնայ խողովակին վրայ: